

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅ ՊԵԶՃԵՍՆԻ

ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

(ԵՆԴԵԱՆ 200ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ)

Ներկայ տարւոյս Ապրիլի 10ին կը լրանայ ծննդեան 200ամեակը, թրքահայութեան մեծագոյն բարերար եւ Օսմանեան կայսրութեան հաւատարմագոյն պետական գործիչ՝ Յարութիւն Ամիրայ Պէզճեանի:

Ժամանակակիցները զի՞նքը կոչած են «Քրիստոսազօր», թերեւս խորհելով՝ որ եթէ Քրիստոսի զօրութիւնը իր մէջ գոյութիւն չունեար, անկարելի էր որ կարողանար կատարել այն մեծագործութիւնները, զորս յաջողած էր իրականացնել իր բազմօղուտ կեանքի ընթացքին:

Արտասահմանեան մամուլին մէջ թերեւս ո'չ մէկ հայու մասին իրեն չափ բան է գրուած, թէեւ ասոնց ստուար մեծամասնութիւնը կրկնութիւններ են: Խոկ հասորի ձեւով իրեն նուիրուած մեղի ծանօթ գործերն ալ հետեւեալներն են:

1. Ստեփան Պ. Պոլոս Փափազեանց, «Կենսագրութիւն Յարութիւն Պէզճեան ազգային անգույզական բարերարի», Կ. Պոլիս, 1864, 124 էջ:

2. Աւետիս Պէրպէտեան, «Պատմութիւն Հայոց», Կ. Պոլիս, 1871, էջ 252-258:

3. Գ. Հրանտ (Գուրապեան), «Գազագ Արքին Ամիրա եւ Սուլթան Մահմուտ Բ.», Պոլիս, 1930, 960 էջ:

4. Պետրոս Կարապետեան, «Ժիշտավարան հարիւրամեայ յորեւեանի Պօլսուան-Վալվառեան իրկան վարժարանի», Պոլիս, 1933, էջ 17-40:

5. Արիստակէս Ա. քնյ. Հիսարլեան, «Յիշտավարան յիսմամեայ յորիւրանի Աղքատախնամ Մարմնոյ Խասդիլի 1878-1928», Կ. Պոլիս, 1929, էջ 13-34:

6. Լեւոն Ճերապէեան, «ԺԹ. գարու Հայ Մեծասունը Յարութիւն Ամիրայ Պէզճեան», Մարսիլիա, 1934, 64 էջ:

Ստանպուլահայոց անզուդական բարերարին նուիրուած վերոյիշեալ կենսագրականները, ինչպէս նաև մամուլին մէջ իր մասին գըրուած յօլուածները, գժբախտաբար շատ ժլատ տեղեկութիւններ կուտան իր ծնողացը, քոյրերուն եւ անոնց շառաւիղներուն մասին: Մեր

ներկայ գրութեան մէջ պիտի ջանանք այս կարեւոր պարապը լեցնել, ներկայացնելով նաեւ անտիպ արձանագրութիւններ :

Յարութիւն Ամիբայ Պէզնեանի հայրը՝ պէզճի Պօղոս, ընիկ Կարսեցի է եւ 1768ի թուրք-ռուսական պատերազմի միջոցին քաղաքս ապաստանած է : Իսկ մայրը՝ Վառվառէ, գուստըն է իրեն հայրենանկեց կտաւագործ Կարապետ Կարսեցիի, որ Մայր Եկեղեցոյ Տէր Յակոբ քանանային փևայցած է : Պէզճի Պօղոս իր ամուսնութիւննէն հինգ կամ վեց ամիս ետք հստատուած է Ենիքարու, որը ծնած է իր անդամնիկ զաւակը, որ կը կը մեծ հօր անունը :

Որքան որ յայտնի է մեզի, Պէզնեան Ամիբայի ծնողացը մահուան թուականները մինչեւ օրս անծանիթ մնացած են : 1950ական թուականներուն, երբ կը հաւաքէինք Պալքըլըլի Հայոց գեղեղմանատան պատմական եւ գրական արժէք ներկայացնող արձանագրութիւնները, որոնց թիւը 540ի չափ է, մասնաւոր թաղի մը մէջ հանդիպած էինք նաեւ իր ծնողացը մեծազանդուած գամբարանին : Արձանագրութեանը համեմատ հայրը՝ Պօղոս, որպին է Յարութիւն անուն անձի մը եւ մեռած է 2 Փետր . 1792ին : Իսկ մայրը՝ Վառվառէ մեռած է 5 Ապրիլ 1798ին : Բոլորդիր տապանագիրը հետեւեալն է :

Յէն

Այս է տապան հանգստեան
պարօն Յարութիւնի որդի պէզճի
պարօն Պօղոսին որ հանգեաւ ի Տէր :

Յամի Տեառն 1792
Փետրվարի թ :

Այլեւ տապան հանգստեան վերոգրեալ
պէզճի պարօն Պօղոսի կողակցոյն
Վառվառ խարունին՝ որ հանգեաւ ի Տէր :

Յամի Տեառն 1798

Ապրիլի 6:
Պէզնեանի

Պէզնեան Ամիբայ ունեցած է Մարիամ եւ Համասիփիւռ անունով երկու քոյրեր : Ասոնցմէ առաջինը ամուսնացած է բեհեղավաճառ (տիւլպէնոնճ) Յովհաննէս Նուրեանի հետ, որ ըստ տապանագրին ծնած է 1772ին եւ մեռած 1817ին¹ : Պէզնեան վերջնոյս չնորհիւ է որ 1807ին կարուցացած է Լուսաւորչականներէն՝ հացագործաց վերակա-

1. ԳԱՌԱՆԻԿ Ա.ՏԻ. Տ. ԴԱՍՊԱՐԵԱՆ եւ ՀՐԱՄԴ. Յ. ԽՑԱՆԱՆ, Ազգային Գերեզմանաւուն Հայոց Շիշիի, Կ. Պուլս, 1922, էջ 152:

ցու (նիզամ ուստասի) Յարութիւն Ամիրայ Նորատունկեանի (1770-1843), Հռովմէական Հայերէն՝ Յովհաննէս Զէլզպի Տիւղեանի (1749-1812), Յոյներէն զինեպան Թոստրաքիլ եւ Հրեաներէն ալ շաղճի Մուսիլի կեանքերը փրկեւ: Ենիչէրիները մահուան դատապարտած են յիշեալ անձերը իրենց ապստամբութեան ժամանակ: Սակայն Յովհ: Նուրեան ապստամբաց պետ Գաղանճը հաճի Մուսթաֆային բարեկամը ըլլարուն պատճառաւ, Պէզմեանի հետ միասին կաշառքով եւ թախանձանքով կարողացած են անոր քար սիրոը կակլացնել եւ զանոնք ստոյդ մահէ փրկել²:

Յովհ: Նուրեանի կողակցին՝ Մարիամի գամբարանն ալ կը գըտնուի Պէզմեաններու ընտանեկան թաղին մէջ: Ունի 12 տողնոց ոստանաւոր սապանագիր մը, որուն համեմատ ծնած է 1787ին եւ մեռած 27 նոյ. 1809ին: Ամուսնացած է 1807ին եւ ծննդաբերութեան միջոցին մահացած է: Այս վաւերագրին չնորդիւ յայտնի գարձած է նաեւ ամուսնոյն բեհեղավաճառութեամբ զբաղվելս: Իր ալ ծննդեան եւ մահուան թուականները մինչեւ օրս անյայտ կը մնային: Արձանագրութիւնը հետեւեալն է: Տառերը նոյնպէս բոլորգիր են:

ՑԷՆ

Կարեկից անցորդք՝ դարձիք յայս տապան,
ցաւակցիլ ողբով՝ իմ զարմիս եւ տան.
Ես ծաղկափըթիք՝ շըբեղ Մարիամ,
գուստը նազելի՝ Պօղոսի Պէզմեան:

Յես երկուց ամաց՝ իմ ամուսնութեան,
ընդ առն տիւլպէնտնի՝ Յօվհաննու Նուրեան.
ի բան երկու՝ հասակիս փայլման,
շըշեաց զիմ արեւ՝ մանգաղ մահական:

ի տալ զաւակիս՝ զարեւ եւ զկեան,
իմ կեանք մահացաւ՝ Հռաքելի նման,
ահա իմ ծընունիք՝ իմ անձին փոխան,
ի ձենչ ողորմիս՝ աղաշեմ անձայն:

Յամի Տեառն 1809
Նոյեմբեր ամսոյ 27
Պէզմեան

Յովհաննէս Նուրեան ամուրը ունեցած է մեզի ծանօթ երկու որդիներ, որոնցմէ առաջինը՝ կարապետ Նուրեան կը կրէ մէծ հօրը ա-

2. ԱՏԵՓԱՆ ՓԱՓԼԶԵԱՆ, Կենսագրութիւն Յարուրին Պէզմեանի, Կ. Պոլիս, 1864,
էջ 8-9:

նուռը: Հստ Շիշիկի գերեզմանատունը գտնուող շիրմին արձանագրութեան, ծնած է 1810ին եւ մեռած 1868ին: Ծննդեան ուղիղ թուականը պէտք է որ 27 նոյ. 1809' ըլլայ, քանի որ մայրը ծննդաբերութեան միջոցին մեռած է:

Ցարութիւն Ամիրայ Պէզնեան իր 28 ֆետր. 1830 թուակիր կտակագրութեամբը հաստատած Վագֆին առաջին միւթէվելի կարգած է սոյն Կարապետ Նուրեանը հետեւեալ բառերով.

«Խաչի եւ այժմ ըստ սահմանադրութեան, կարգեցաւ միւթէվելի վախփիս այսորիկ սիրելի բնուրդին իմ ազնուարարոյ Կարապետ Աղայն»:

Կարապետ Նուրեան երկիցս ամուսնացած է: Առաջին կողակիցը եղած է Միքայէլ Ամիրայ Փիշմիշեանի (1785–1849) դուստրը Նեմցար, որ ըստ Սկիւտարի գերեզմանատունը գտնուող դամբարանին արձանագրութեան մեռած է 1831ին ամուսնութեան երրորդ օրը: Տապանագիրը, որ յիշեալ գերեզմանատան ամէնէն հոյակապ արձանագրութիւններին մին է, 16 տողնոց ոստանաւոր մըն է: Յօրինող Գրիգոր Պատուելի Փէշտիմաճեանն (1773–1837) է, ինչ որ յայտնի դարձած է չնորդիւ իր դրչի արտադրութիւնները պարունակող ձեռագրի մը (էջ՝ 215), որ սեսչականութիւնն էր հանդ. Թորոս Ազատեանի (1893–1955): Եթէեալ աղքիւրին մէջ Նեմզարի 19 տարեկան մահացած ըլլալն ալ յիշուած է, հետեւարար ծնած է 1812ին:

Իսկ Արքահամ Այլազեանի (1846–1909) համեմատ ալ, Յովլիան-նէս Եղեկեան Պատուելի († 1843) յօրինած է իր տապանագիրը եւ Գէորգ դպիր Պալատեցիի (1737–1812) քեռորդի՝ Տ. Մարտիրոս քահանայի որդին՝ Գալէմքեար Անոռն զայն դրոշմած է դամբարանին վրայ³:

Արձանագրութիւնը, զոր առաջին անգամ լոյս ընծայած ենք Թ. Ազատեանի յետ մահու լոյս տեսած Ակնայ յիշատակարանին մէջ (էջ 124), հետեւեալն է.

Արձանամահ

Ի ՆԱԶԵԼԻՆ ՆԵՄԶԱՐ ԴՈՒՍՏՐԻ ՄԻՔԱՅԻԼ ԱՄԻՒՐԱՅԻ

ՓԻՇՄԻՇԵԱՆՑ, ԿՈՂԱԿԻՑ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱՅԻ՝

ՔԵՌՈՐԴԻՌՈՅ ՑԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՒՐԱՅԻ ՊԵԶՃԵԱՆ:

Մի՛ պանծացի ծիրամածին դու վեհազուն
Եւ մի՛ շին գեռապուսից փառք զաղփաղփուն
Հիպոկրատեայ անմահասցին վնիոն համբուն

Անմահ գործել զազգ երկրածնաց այլ չեն մարքուն
Թռ'ն՝ Ասկղեպիս աստուածասցի գերք գերաքուն
Այլ չիք տեսու բիւրայիսի ախտից մարմնոյն
Թռ'ն՝ բարդեցի բազմաբըեր փարքամութիւն
Այլ ո՛չ լիցին գուգակըշին փրկանի մարդոյն
Զի սոյն չենաղ բասորագեղ բոյս վեհափառ
Արփիափայլ իրրեւ լուսին գուարեանայր
Չորսն սուկեյեռ գնիարքն ի վառ նաժիշտքն ի պար
Նա ինչ ոչ գոյր ի ցանկալեաց որոց սենչայր
Եւ զինչ ապա մինչ իմիմենայ զան լուսավառ
Յերրարդ իւր շոր յառագասոլն փայլէր պայծառ
Դառնահամբոյր ամպ միգամած յամպուզ անփառ
Նսեմացոյց ըգնագելոյն լուսոյն դամբար :

Յամբ Տեսոն 1831

Կարսապետ Նուրեանի երկրորդ կողակիցը Երանուհի, Շիշի գերեզմանատունը գանուող տապանագրին համեմատ ծնած է 1811ին եւ մեռած 1895ին: Անդրանիկ զաւակը Արթաքի էֆ. Նուրեան ըստ տապանագրին ծնած է 1830ին եւ մեռած՝ 1905ին: Եննդեան թուականը կարելի չէ ուղիղ նկատել, քանի որ հօրը առաջին կողակիցը նեմզար մահացած է 1831ին, ամուսնութեան երրորդ օրը:

Երկրորդ որդին՝ Յովհաննէս էֆ. Նուրեան, նշանաւոր պետական ու ազգային գէմք մը հանդիսացած է: Բայս տապանագրին ծնած է 27 Սեպտ. 1839ին եւ մեռած՝ 4/16 Փետր. 1900ին: 1877ին արդէն Պետական Խորհրդոյ անդամ էր, պաշտօն մը զոր վարած է մինչեւ իր մահը: Մահուրնէ չուրջ տարի մը առաջ Երկրագործական Դրամատան Վարչական Խորհրդոյ Նախագահ ընտրուած է⁴: Վարած է նաեւ կարեւոր աղդային պաշտօններ, որոնց գլխաւորն է 21 Յունիս 1885ին ընտրուած Քաջաքական ֆողովի Ա. Ասենապետութիւնը: Իր լուսանկարը լոյս տեսած է 1910 տարւոյ Ազգ. Հիւանդանոցի Օրացոյցին մէջ (էջ 491): Բարձրացած է մինչեւ «Պալայի» աստիճանին:

Ցովէ. Նուրեան ունեցած է Մկրտիչ-կարապետ անունով որդի մը՝ որ 16 Յունուար 1879ին մկրտուած է Գումզաբուի Մայր եկեղեցին: Ստորեւ կը ներկայացնենք իր կենսագրական գլխաւոր գիծերը օգտուելով՝ «Հայ Խօսնակ» տարեգրքէ⁵:

Ծնած է 1878ին: Վկայուած է «Մէքքէպի Սուլթանի» էն: Երկու տարի Մանչէսթըրի Վիկտորիա Համալսարանին տանտեսական եւ ա-

4. Ընդարձակ Օրացոյց 1899, Կ. Պոլիս, էջ 108:

5. ԶԱՐՄԱՑՅՈՒ Ծ. Վ. ԿԵԶԻՒՐԵԱՆ Եւ ԹՈՐՈՍ ԱԶԱՏԵԱՆ, Հայ Խօսնակ Տարեգիրք, Իսթանբուլ, 1941, էջ 212:

ռետրական գիտութեանց հետեւած է: Երկու տարի ալ Փարփղի բը-
ժըշկական համալսարանը ուսուած է (1890-1892): Ապա Ամերիկա մեկ-
նելով Երկրագործական համալսարանէն վկայուած է: Թուրքիա վե-
րադառնայէ ետք, 1906-1907 թուականներուն Զմիւռնիոյ մէջ Երկրա-
գործան պաշտօններ ստանձնած է: Պաշտօնալարած է նաև Սու-
տանի մէջ: Եետոյ կրկն Թուրքիա վերադառնալով՝ Երկրագործա-
կան Խորհրդական եղած է: 1920ական թուականներուն Պոլսոյ Ազգ-
Պատրիարքականի Քաղաքական ժողովոյ անդամակցած է: 1922ին
անցած է Եգիպտոս: Քիչ ետք հոգելրյա Դուրեան Պատրիարքի (1860-
1930) կողմէ Երուսաղէմի դիւանապետ նշանակուած է, պաշտօնալով
զոր վարած է մինչեւ իր մահը, որ տեղի ունեցած է 9 Մարտ 1940ին:
Այժմ կ'ուզենք ներկայացնել Շիշիի Հայոց Գերեզմանատունը
գտնուող Նուրեաններու տապանագրերը:

ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Հանգուցեալ Նուրեան Ազգատոմին

ՑՈՎՀԱՆՆԵՍ Կ. ՆՈՒՐԵԱՆ

1772-1817

Որդին
Կարապետ Նուրեան
1810-1868

Կողակից սորին
ԵՐԱՆՈՒՀԻ ՆՈՒՐԵԱՆ

1811-1895

Կանգին
Որդիական գորովանօֆ
Ցովհաննէս Կ. Նուրեան
1896

* * *

ԱՍ ՀԱՆԳՉԻ

Առաքինազարդ

ՑԻԿԻՆ ԵՐԱՆՈՒՀԻ Կ. ՆՈՒՐԵԱՆ

Մնեալ Ալա Պօղոս

1811-1895

* * *

ԱՐԹԱՐԻ ԵՖ. ՆՈՒՐԵԱՆ

Ծն. 1830, Վայս 1905

* * *

Վախմաշում

ՅՈՎՀ. Կ. ՆՈՒՐԵԱՆ ԷՖԵՆԴԻ

Անդամ Պետական Խորհրդայ

Օսմանեան Պետարքան

Ծննդալ յամին 1839 Սեպտ. 27

Վախմանի ի 4/16 Փետրվար 1900 ամին

* * *

ՅԱԿՈԲ Գ. ՍՏԱՄՊՈԼԱԾԵԱՆ

1872-1912

Թէեւ վերջնոյս Նուրեաններու հետ ունեցած աղքականական կապը
չէ բացայայտուած, սակայն հաւանական է որ Յովհ. էֆ. Նուրեանի
փեսան ըլլայ: Խսկ երէց Յովհ. կ. Նուրեան ալ պէտք է որ նախապէս
այլուր թաղուած ըլլայ, քանի որ Շիշի Հայոց գերեզմանատունը
1865ին Հայոց սեպհականութիւնը դարձած է:

Երէց Յովհ. Նուրեան ունեցած է Նշան Նուրեան անունով որդի
մը եւս, որ 1887ին 90 տարեկան էր ըստ Բիւզանդ Քէշեանի (1859-
1927) վկայութեան: Մինչդեռ սոյն թուականին հազիւ 80 տարեկան
միայն կրնար ըլլալ, նկատի առնելով որ մայրը ամուսնացած է 1807ին
եւ մեռած 1809ին: Նշան աղա Նուրեան, երբ Բիւզանդ էֆ. Քէշեան
Աղդ. Հիւանդանոցի պատմութիւնը կը պատրաստէր, իրեն պատմած
է Նաուլըդարույի եկեղեցին պատահած այն միջադէպը, որ պատճառ
հանդիսացած է Աղդ. Հիւանդանոցին կառուցմանը: Նշան Նուրեանի
մահուան թուականը եւ թաղուած վայրը դժբախտաբար անծանօթ
կը մնան:

Պէղմեան Ամիրայի երկրորդ քոյլը՝ Համասփիւռ 1808ին ամուս-
նացած է Տիւրիկեցի Գէորգ Աղա Մերկերեանի հետ: Իր եւ քրոջը ա-
մուսնութիւնը տեղի ունեցած են Գումգարու Կարապետ Աղա Պա-
պայեանի բնակարանը, ուր փոխագրուած էր Պէղմեան Ամիրայ քիչ
առաջ: Այդ միջոցին անզուգական բարերարը՝ բեհեզի եւ եւրոպական
ապրանքներու սենեակ մըն ալ բացած է, որուն գործակալ նշանակած
է իր երկու քեռայրները՝ Յովհաննէս Նուրեանը եւ Գէորգ Մերկեր-
եանը⁷: Համասփիւռ խաթուն 1832ին հիմքն նորոգած է էյուպի Ս.
Եղիա եկեղեցին⁸: Յաջորդ տարին ալ նորաշէն Աղդ. Հիւանդանոցի

Յ. Պատմութիւն Ս. Փրկչի Հիւանդանոցին Հայոց ի Պալխ, Կ. Պուհ, 1887, էջ 6:

7. ՍՏԵՓԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ, Կենսագրութիւն Յարութիւն Պէղմնամի, էջ 6-7:

8. Բնդարձակ Օրցոյց Աղդ. Հիւանդանոցի, 1904, էջ 329:

Վագֆի Սնտուկին նուիրած է 40·000 դրուչ⁹։ Համասկիւռ Մերկեր-եան յառաջիկային Գումզպարուէն Օրթագիւլ փոխադրուած է հաւա-նաբար, որովհետեւ իր սեպհականութիւնը եղող ծովեղերեայ ապրան-քը 1834ին կամ 1835ին Աղդ։ Հիւանդանոցին վագֆ ըրած է ։ Նոյն տեղը գետին մըն ալ ունեցած է, որը նոյնպէս յիշեալ հիւանդանոցին նուիրած է¹⁰։

Մերկերեան ամոլին զաւակները ցաւադար եղած են եւ այս պատ-ճառաւ Պէզմեան, Միքայէլ Ամիրայ Փիշմիշեանը անոնց խնամակալ կարգած է¹¹։ Զաւակներուն մէջ յայտնի է միայն Մարիամ տու-տուն, որ 1833ին Աղդ։ Հիւանդանոցի Վագֆի Սնտուկին նուիրած է 30·000 դրուչ¹²։ Մերկերեան ընտանիքի անդամներուն ծննդեան եւ մահուան թուականները, ինչպէս նաեւ ո՞ւր թաղուած ըլլալնին, որքան որ յայտնի է մեղի, անծանօթ կը մնան։

Մեր ներկայ գրութեան վերջաւորութեան կ'ուղենք մի քանի նո-րութիւններ հաղորդել Յարութիւն Ամիրայ Պէզմեանի մասին։ Ասոնց-մէ առաջինը Օրթագիւլի դպրատան եկամուտի տոմարէն է, ուր 1808ին 200 դրչ. նուիրած ըլլալը արձանագրուած է հետեւեալ կեր-պով։

«Պէզմեան Թիիլ ՊէնԴի՛ պարօն Յարութիւն եղբայրէն որ է ԴԱՊԻ (Ենթակայ Գ. Բ.) Տիւգեան»։

Այս արձանագրութիւնէն յայտնի կը դառնայ թէ սոյն թուին Պէզ-մեան արդէն Տիւգեաններու ենթակայ էր։

Սոյն աղբիւրին մէջ կը յիշուի նաեւ վերոզրեալ Մահաւեսի կա-րապես Ամիրայ Պապայեան, որ 1808ին նոյն նպատակաւ 300 դրչ. նուիրած է։ Տակը տարբեր գրութեամբ մեռած ըլլալը նշուած է։ Մահուան տարբեթիւը կարելի է երկարաձգել մինչեւ 1815, որովհե-տեւ վերջին արձանագրութիւնը այդ թուականը կը կրէ։

Երկրորդը Սկիւտարի Ս. Խաչ Նեկեղեցոյ մկրտութեան տոմարէն է, ուր երկիցս կնքաճայր ըլլալով յիշուած է։ Առաջինը՝ Արքունի ճարտարապետ Կարապես Ամիրայ Պալեանի (1800–1866) 27 Մեստ. 1825ին մկրտուած Անտոն որդւոյն, իսկ երկրորդն ալ 17 նոյ. 1832ին մկրտուած Խոկուհու գստեր մկրտութեան առթիւ է։

Պէզմեան Ամիրայի իւղաներկ մէկ կենդանագիրը շուրջ քսան տա-րի առաջ հանգ. Թորոս Աղատեան երեւան հանած էր Ենիպիւղի մէջ, պարտիզանի մը մօտ եւ զայն ծախու առած։ Իր ժամանակին պատ-կանելով հանդերձ, դժբախտարար անստորագիր եղող սոյն նկարը

9. Պատմութիւն Ազգ. Հիւանդանոցի, էջ 52։

10. Նոյն Հասորը, էջ 53։

11. Նոյն Հասորը, էջ 18։

12. Նոյն Հասորը, էջ 52։

հաւանաբար գտնուած է Տիւզեաններու Ենիգիւղի ապարանքը : Թէ և տեղ տեղ իւզանները թափած է, սակայն բարեբազզարար դէմքը անայլայլ մնացած է : Դիմագիծը զրեթէ նոյնն է այն պատկերին հետո որ լոյր տեսած է հոգեկոյս Տ. Սըրիստակէս քչնյ . Հիսարիանի (1856-1937) կողմէ պատրաստուած Խասդիւղի Աղքատախնամին Յիշատակարանին մէջ (էջ 14) կամ այլուր : Այս առթիւ նշենք որ Յարութիւն Ամիրայ ունեցած է նաև երկրորդ գիմանկար մը, այն որ կը գըտնուի ի մէջ այլոց Գետրոս Կարապետանի (1871-1937) Պօլուսեան-Վասովանին վարժարանի Յիշատակարանին մէջ (էջ ԺԱ) : Շուրջ եր-կու տարի առաջ, հանդ . Տիկ . Շուշան Աղքատանի († 1968) ժառան-գորդները, մեր իննդրանքին վրայ, բարեհաճեցան զայն նուիրել Ազգ-պատրիարքարանին :

Պալըզըլըի Հայոց Գերեզմանատունը, Պէզնեաններու գամբարան-ներուն միջև գոյութիւն ունի նաև 13 Մարտ 1784ին մեռած, Զարացի Մահատեսի Յակոբի որդի Պէզնի Մահատեսի Յօհանին եւ 9 Օկտոստ 1790ին մեռած Հանրը Խաթունի շլրմաքրը, որուն վրայ միւսներուն նման կայ «Պէզնեանիք» յիշատակութիւնը : Սակայն ասոնց Պէզնեան մասն կայ Յակոբի անունու կամ ինամիական կապը չէ ընտանիքին հետ ունեցած ազգականական կամ ինամիական կապը չէ արձանագրուած : Համ մեր Կարծիքին Հանըմայ Խաթուն կրնայ ըլլալ Պէզնեան Ամիրայի հօրաքոյրը կամ մօրաքոյրը : Նկատի առնելով իր Յոհանին մահատեսի Յակոբի որդի պատուան թուականները եւ մահատեսի վերջոյս Սերաստիոյ Զարայ դիւզաքաղաքէն Պոլիս գալը : Տապանագիրը հետեւ ևալն է .

Յէն

Այս է տապան հանգստեան Զարացի մահատեսի Յակոբի որդի պէզնի մահատեսի Յօհանին որ հանգեա ՚ի Տէր :

Յամի Տեառն 1784

Մարտի ժԳ :

Այլեւ տապան հանգստեան վերոգրեալ մահատեսի Յօհանին կողակցոյն Հանըմ հաքունին որ հանգեա ՚ի Տէր :

Յամի Տեառն 1790

Օգոստոսի Թ :

Պէզնեանիք

Յարութիւն Ամիրայ Պէզնեան իր աչքերը փակած է Յամուար 1834ին : Ամիւնները ամփոփուած են Մայր Եկեղեցին, ուր ի կենդա-նութեան պատրաստել տուած է իր գերեզմանը : Շուրջ տասը տարի

առաջ, Պէզճեան Սանուց Միութեան նախաձեռնութեամբ, մէծաղանդուած գամբարանին վրայ զետեղուած է իր կիսանդրին:

Մեր խօսքը վերջացուցած ատեն կ'ուղինք ներկայացնել նաեւ, Փէշտիմալճեան Դրիգոր պատուելիի գրչին պատկանող իր տապանագիրը, որպէսզի ամբողջական ըլլայ Պէզճեան գերդաստանի գամբառաններուն արձանագրութիւնները: Կը քաղենք զայն Ստեփան Փափակեանի († 1888) հատորէն (Էջ 118):

Ահա՝ մեծագործ Այր անգուգական
Պարոն Պօղոսի որդի պատուական.
Խշան վեհապանն Յարութիւն պէզճեան
Ազգօգուտ գործովք անման ի մահուան.
Գիտաց զաստի կեսան սուսեր անցական
Մեծութիւն եւ փառք երազ ցնդական.
Իրբեւ ցանկացող կենացն անվալխնան
Մքերեաց իր գանձ յերկնային խորան.
Զեռն իւր առատ լեզու էր խոստման
Օգուտըն Ազգի շահ օգտի ինքնան.
Որ խոկմամբ մահու որպէս խոհական
Շինեաց զայ շիրիմ ի կենդանութեան.
Ուր ամփոփեցաւ արդեամբք բազմազան
Ի վաք-սուն երեք ամին իւր լրման.
Սա տենչմամբ վերին յարկիդ բնակութեան
Բնակեաց ի զափիք տան սրբութեան.
Բարերար Յիսուս հանգո՛ յաւիտեան
Զիոնի ծառայիդ յերկնից քո խորան:

1834 Յունար 3

Երանի՛ թէ՝ Փէշտիմալճեանի այս իմաստուն խօսքերը, Յարութիւն Ամէրայ Պէզճեանի պանծալի յիշտատակն նման, յաւէ՛տ անմուաց մնային մահկանացուներուս մտքին մէջ:

Ստանպուլ, 5 Ապրիլ 1971

Գ. ԲԱՄՊՈՒՔՆԵԱՆ

Յ. Գ. Մեր ներկայ յօդուածը հանդէսիս պատուարժան Խմբադրութեան յւելէ ետք, Ազգ. Պատրիարքարանի գիւտանտան մէջ, Եռլհաննէս էֆ. Նուրեանի մասին հանդիպեցանք նոր տեղեկութիւններու, զորս ստորեւ կը ներկայացնենք:

1. Բերայի Թաղ. Խորհուրդի 24 Յուլիս 1873 թուակիր կալուածական վկայագրին համեմատ, յիշեալ թաղը բնակող Ոճրագործու-

թեան Ատենի անդամ Յովհաննէս էֆ. Կարապետ Նուրեան, Օթթա-
գիւղ Քիչիւկ Այազմա վայրը 25 արտավար արտը 150 Օսմանեան
ոսկիլ ծախու առած է:

2. Հատ Ուսումն. Խորհուրդի նամակաց պատճէններու հնագոյն
տոմարին, 27 Հոկտ. 1875 թուականնէս սկսեալ Յովհ. էֆ. Նուրեան
Ուսումն. Խորհուրդի Աստենապետ եղած է: Պաշտօնավարած է մինչեւ
1 Յուլիս 1876: Սոյն թուին նոր ընտրութեամբ իրեն յաջորդած է
է Յակոր էֆ. Ամասեան:

3. 13 Դեկտ. 1882ին կեդր. Վարչութեան կողմէ Բերայի Ազգային
գործերու մատակարարման համար նշանակուած 13 հոգինոց մարմ-
նոյն անդամակցած է:

4. 10 Յունիս 1883էն սկսեալ Սամաթիայէն Ազդ. Երեսփոխան ըլ-
լալը յիշուած է:

5. 22 Դեկտ. 1885ին նոր ընտրուած Բերայի Թաղ. Խորհուրդին
աստենապետ եղած է:

6. Մայր եկեղեցւոյ Մկրտութեան արձանագրութեանց տոմարին
համեմատ, գրագիր Յովհաննէս Նուրեան եւ կողակիցը պոլսեցի Տի-
րուհի ունեցած են Մկրտիչ-Կարապետ անունով որդի մը որ ծնած է
16 Յունուար 1879ին գիշերը ժամը 5ին եւ մկրտուած նոյն ասրույ
18 Մարտին ձեռամբ Տէր Արքատակէս քահանայի եւ կնքահայրու-
թեամբ նշան Ասլանեանի: Իր բնակավայր յիշուած է ենիդարու
թիւ 11:

7. Դարուս սկիզբները գրի առնուած Ազդ. Տրոց ցուցակի մը հա-
մաձայն, Յովհ. էֆ. Նուրեան ունեցած է երկու որդիներ եւ որոնցմէ
առաջինը՝ Ներսէս ծնած է Գումբարու 1296 (1879)ին եւ այդ միջո-
ցին վաճառականի գրագիր էր: Խոկ երկրորդը՝ Յարութիւն ծնած է
1303 (1886)ին եւ նոյնպէս վաճառականի գրագիր եղած է:

8. Յովհ. Նուրեան ունեցած է նաեւ Յարութիւն անունով եղբայր
մը, որ Բերայի Թաղ. Խորհուրդի 19 Յուլիս 1873 թուակիր կալուա-
ծական վկայագրին համեմատ, այդ միջոցին յիշեալ թաղը կը բնա-
կէր: Սոյն թուին Պէշմիթաշ, Աթիք Սինան փաշա թաղը գտնուող եւ
իր ստացուածքը եղող թիւ 25 եւ 27 խանութները 220 օսմ. ոսկիի
ծախած է:

9. 24 Օգոստ. 1882ին Մագրիգիւղի բնակիչներուն մէջ կը յիշ-
ուին Գարենին էֆ. Նուրեան եւ Յովհ. էֆ. Նուրեան:

Գ. Բ.